

## Յ Ո Յ Ս Ն

Արեւոյսն ինչպէս կը ցրուէ գիշերն  
 Լոյսը կ'ողողէ տիեզերքն համբուն  
 Ճիւղ ալոյպէս եւ դուն, ով յոյս իմ եւ նեոն  
 Միտքս եւ հոգիս եղբայր կը զեղուն:

×

Լուսաւոր ով յոյս, անձեռող հոգւոյս  
 Վրան կամարուող, ծիրանի գօտի  
 Բայց դուն միջօրէ, կերակրէ ինծի,  
 Զի կ'ամպքընես մտածում եւ յոյզ:

×

Վերջալոյսն ինչպէս հրալրք վերջին  
 Մեռնող արեւին կը քափէ շուշ  
 Վրան աշխարհին, մարգին, անտառին,  
 Ահաւասիկ դուն՝ հոգիս շառալ:

×

Առտու եւ իրկուն եւ գիշերն ի բուն  
 Յանախան մ'ես դուն կամ մտալկում.  
 Ես խեղճ կոչնական, դուն ծիրանեզարդ  
 Հիւր բարձրապաշտ, եկո՛ւր զքօսնուլ...:

ԶԱՒԷՆ Վ. Զ.

